

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱԻԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԻՆՉՈՐԻ ՈՒՇ ԳՐՈՒԹՅԱՆ

Աւետարանները գոյութեան եկան պէտքի մը զոհացում տալու համար : Քրիստոնեաները զերագոյն յարգանք կ'ընծայէին Յիսոսի խօսքերուն և ուսուցումներուն : Հետեւարար կ'ուզէին դիտնալ թէ ո՞չ է Յիսուս նազովեցին, ի՞նչ են իր խօսքերը և ուսուցումները : Իսկ առ Աւետի մասցեալ դիրքութեան եկան եկեղեցիներու մէջ ընթերցումի պէտքին ի գոհացում, ըշուցացնելու համար հաւատացեալները ազանդարձներու միալ ուսուցումներէն և մոլար վարդապետութիւններէն : Առաքեալներ Յիսոսի անմիջական յաջորդներն են և անոր ներկայացուցիչները, հետեւարար իրենց գորութիւնները և որ Աւետի մէջ Յիսոսի խօսքերուն չափ հեղինակաւոր են և ազդեցիկ :

Աւետարան բառը երկու իմաստ ունի : Նախ կը նշանակէ բարփ լուր, աւետիս, պատգամ, փրկութեան ճամբան ցոյց տառող յայտարարութիւն : Ազա Աւետարան ըսկով կը հասկնանք այն դիրքը, որ կը նկարագրէ Յիսոսի կեանքը, խօսքերը, հրաշքները, տուակները, խաչելութիւնը, մաշը, յարութիւնը, համբարձումը և անոնց թորած ուշպատրութիւնը :

Աւետարանին բառը նոյնաէն երկու նշանակութիւն ունի . Աւետարանազգիր և Աւետարանի պաշտօնեայ : Աւետարանազգիրը այն է, որ Աւետարան կը դրէ և կամ դրած է: Մատթէոս, Մարկոս, Ղուկաս և Յովհաննէս այս իմաստով Աւետարանազգիներ են: Իսկ միւս կողմէ, Աւետարանի քարոզչութեան նույնուած անձեր եւս Աւետարանի կը կոչուի :

Պողոս Առաքեալ Աւետարան դրած չէ, բայց ինքինին Աւետարանին կը համարէ, ըսկով: «Վայ է ինձ եթէ ոչ աւետարաննեմ» (Ա. Կորնթ. Թ. 16): Իսկ Տիմոթէոսին կը դրէ: «Զգործ Աւետարանչի դործեա» (Թ. Տիմ. Դ. 5): Փիլիպպոս^(*), որ Մտեփանոսի

հետ մեռնադրուած եօթը սարկաւագներէն մին էր (Գործ. Զ. 5), Աւետարանի քարոզչութեան դործին ինքինք նույնուած մէկը ըլլարուն, պիլիպպոս Աւետարանիչ անունով ծանօթ էր առաքեալներու շրջանակին մէջ (Գործ. Խ. 8):

Երբ Քրիստոս իր հանրային գործին ձեռնարկեց և սկսաւ քարոզել, գրաւոր բաներով շըբաղեցաւ և ոչ ալ գրուած խօսքերու տառերով ու բառերով հետաքրքրությաց, այլ ուղղակի իր պատղամը հայորդեց աշխարհի, շատ պարզ և դիւրահասկանալի լեզուի ու յատակ արտայայտութեամբ, որովհետեւ անիկա Անդրանիկ կեանք բերած էր, և առաւել կեանք» (Յովհ. Ժ. 10): Այդ կեանքը ինքը նախ ապրեցաւ, և ապա քարոզեց այդ կեանքին՝ Աստուծոյ և մարդոց հետ ունեցած առնութիւնը: Եւ ամենին վերջը այդ կեանքի տարածման համար իր անձն իսկ զունեց, իբրև փրկիչը աշխարհի:

Մովկիսականութիւնը իր օրով շափէն աւելի տառապաշտիկ և մեւակերպութիւններով զրազող կրօնք մը զարձած էր: Նոյնիսկ նիկողեմոս, որ օրինքի զարտառու և ուսեալ անմանարութիւն մըն էր, փոխանակ կրօնքի հողեւոր ներքին իմաստին թափանցելու՝ անոր տառերով ու բառերով կը հետաքրքրուէր, և չէր հասկնար Յիսոսի վերատին ծնունդի նկատմամբ եղած պարզ խօսքերը (Յովհ. Գ. 4): Որովհետեւ հրէութիւնը փոխանակ կրօնի հոդին ներկայացնելու, անոր կեղեւովը կը զրազէր: Սոյն երեսոյթը ընդհանուր էր Մովկիսականութիւնն մէջ: Այս իսկ պատճառու աշխարհ պէտքը ունէր և կարօւը կը քաշէր նոր կրօնքի մը, որ առափն կառչած ժողովուրդը տառին դերութեան ազաւալով՝ դէպի լոյս և յաւետեական կեանք առաջնորդէր (Յովհ. Զ. 69):

Ակա՞ Քրիստոնէութիւնը, որ սրպէս հակադեցութիւն (Reaction) Մովկիսականութիւնն եկաւ ճիշդ ատենին յացնելուն այս պէտքը, և Յիսոս չուրից զրուած բաներով զրազի, որովհետեւ գիտէր թէ զիրը պիտի սպաննէր ու հոգին էր որ կեանք պիտի տար

(*) Նոր Կոտակարանի մէջ երկու Փիլիպպոսն կամ, մէկը Առաքեալ է (Մատթ. Ժ. 3), իսկ միւս՝ Մարկոսը (Գործ. Զ. 5): Գևոք չէ զամանէ շփրել իրարան են:

(Բ. Կորնթ. Գ. 6): Այս էք ահաւասիկ օր-
ւան տիրող մտայնութիւնը՝ նորածին կրօն-
քով հետաքրքրուող ժարգոյ նէշ:

Հետեւարար, Յիսուս ո'չ զիրք գրեց և
ո'չ զիրք գրել պատուիրեց իր աշակերանե-
րուն, այլ՝ իր պատզամը բերանացի տուաւ:
Որովհետեւ եթէ զիրք մը դժան ու առած
ըլլար անոնց, իր մահէն վեր անտարակոյն
անոնք այդ զիրքին առավերզը պիտի զրա-
դէին և հրէութեան սխալը Քրիստոնէու-
թեան մէջ եւս կրկնուած պիտի ըլլար, ու
Քրիստոնէութեան շարժումը իր վերակէտը
պիտի գնէր չատ չանցած: Իրմէշ չորս զար
առաջ, Սուկրատ ալ Յունաստանի մէջ դրա-
ւոր բան մը շթոցուց իրմէ, և իրեն եղած
հարցումին ի պատասխան ըստ։ Են փո-
խանակ մեռած կենդանիներու մորթին (մա-
գաղաթ) վրայ գրելու, նախամեծար կը հա-
մարեմ իմ խօսքերս ապրող մարդոց կեն-
դանի սրտերուն մէջ զիրք։

Ուստի Յիսուս Քրիստոնէական շարժու-
մին կեղունական անձր ըլլալով հանդերձ,
Աւետարան զրելու հարկ չտեսաւ, և պէտք
խակ չունէր անոր, որովհետեւ ինքն էր ան-
ձամբ նոր Ուստի Աւետարանը, Աւետարա-
նին պատզամը, և Աւետարանին մատնա-
նչած բարձրագոյն կեանքին առաջնորդց։
Բայց և այնպէս երր պէտք կը զգար, իր
բսելիքը տպաւորիչ զարձնելու համար կը
դորձածէր Հին Ռւստի խօսքերը, առանց
անոնց տառերովր զբաղելու։ Նոյնը ըրին
նաեւ իրմէ վերջ առաքեալներ, այնպէս որ
ինքը Երկինք համբառնալին վերջ, մօտաւո-
րապէս քառորդ գար, Քրիստոնէութիւնը
թէ՛ քարոզուեցաւ և թէ՛ ապրուեցաւ առանց
զիրքի, և առանց զիրքի մը տառին ու
բառին կապէցլու։

Քանի որ Յիսուս էր պատզամները բե-
րանացի կը հազորդէր, առաքեալներն ալ
իրենց Վարդապետին օրինակին հետեւելով՝
զիրք գրելու խնդրավ չհետաքրքրուեցան։
Քարոզելու ատեն իրենց բնաբանն Հին
Ռւստէն կ'առնէին և կը չեշտէին առաւելա-
պէս կրօնքին փրկարար դերը և հոգեւոր
խաչալները, և ոչ թէ արտաքին ձեւերն ու
կերպերը։

Աւետարանները ինչո՞ւ ուշ գրուեցան։

Այս հարցման ի պատասխան կրնանք առ-
ւելցնել նաեւ հետեւեալ պատճառները։

3.— Ականատանիները տակալին ողջ էին
և ոչ կը հսմարձակէր գրաւոր բան մը
մէջտեղ բերել և տկարացնել ականատանին-
բուն կկայութիւնը։

2.— Եւրանացի աւանդութիւնները կա-
րող էին օրուան պէտքերուն գոհացում տալ,
որովհետեւ Քրիստոնէութիւնը սկզբնական
շրջանին լայն շրջանակի մը վրայ չէր տա-
րածուած։

3.— Կը խորհեին թէ Յիսուսի երկրորդ
դարուստը չատ մօտ էր, ուստի պէտք չտե-
սան զիրք գրելու։

4.— Եկեղեցւոյ առաջին քարոզիչները
Աւետարանիներ էին լոկ, ուստի հարկ
շտեսան գրաւոր բաներ քարոզելու։ իրենց
րուն գործն էր պարզապէս Յիսուսի յարու-
թեան կկայութիւնը տալ (Գործք. Ա. 8) և
հաւատացեալներուն թիւը չատցնել։

5.— Գիրք գրելու գժուարութիւններն ալ
չատ էին։ Թուզք չկար, տպարան չկար,
մակաղաթ և կած պապիրոս ձեռք բերելը
ծախքի կը կարոտէր և գրելու համար երկար
ժամանակ յատկացնել պէտք էր։

6.— Յունա-Հռոմէական աշխարհը գիր-
քի, գրականութեան սիրահար էր։ առաք-
եալներ անուս մարդկէ էին և անկարող կը
զգային իրենք զիրենք՝ զիրք գրելով գո-
հացնելու անոնց նաշակը։

7.— Լեզուի հարցը ոչ-արհամարհելի
տարրեր գժուարութիւն մըն էր։ Պաշտ-
անին մէջ թէեւ Հրեանները արամերէն կը
խօսէին, բայց յունարէն լեզուն, ինչպէս
Յունա-Հռոմէական աշխարհին մէջ, նոյն-
պէս ի Պաղեստին հասարակաց լեզուն էր այն
տան և Քրիստոնեաններուն մէջ քիչ չէին
յունախօսները (Գործք. Զ. 1)։ Եթէ ա-
ռաքեալներ դիրք գրէին, յունարէնով պէտք
էին ընել այդ սակայն առաքեալներուն մեծ
մասը անուս էր և իրենցմէ շատեր յունա-
րէն խօսէլ իսկ չէին գիտեր։ Եթէ նախա-
նամութիւնը Տարսոնացի Գողոսը ընտրած
չըլլար և Քրիստոնէութիւնը մեար միայն
Պաղեստինի շրջանակին մէջ, թերեւս Աւե-
տարան խմբադրելու և թուղթիր գրելու
պէտք ալ չտեսնուէր։

Ուրեմն ինչո՞ւ գրուեցան Նոր Ուխտի դիրքերը:

Ժամանակի ընթացքին ամսատեսավանքանը մեռան է ամսատեսավանքանը և ամսատեսավանքանը պատճենագործութիւնները իւղաղաթիւղուցան: Հըրութենէ և հեթանոսութենէ դարձած քրիստոնեանքիրուն մէջեւ փեճեր ու լուծման կարօտ վլորդապետական խնդիրներ երեւան եկան, կարդ մը ազանդաւորներու միջնաւաւատացեալներուն մէջ մոլար ուսուցումներ տարածուեցան: Առաջին եկեղեցոյ անդամները մէծ մասսամբ շրհանքեր էին նրուսաղէմի մէջ և իրենց Ս. Գիրքը արգէն Զին Կոտակարանն էր, ուստի կարեք չէին զգար Նոր Սուրբ Գիրքի մը: Բայց երբ Սուրբն Պօղոսի ջանքերով Քրիստոնէութիւնը Հրէական շրջանակէն զուրս ելլելով տարածուեցաւ Յունասահումէական աշխարհին մէջ և տիեզերական կրօնք մը դարձաւ, և միւս կողմէ նրուսաղէմի Կործանումը տեղի ունեցաւ 70 թուականին, Զրեայ քրիստոնեաներուն ոյժը պակսցաւ և Աւետարանի կրօնք մը դարձաւ, և միւս կողմէ նրուսաղէմի Հրէականն այլ քրիստոնէական Նոր պիտագիծով մը: Խսի այս Յունասահումէական աշխարհը իր բնդդրկան նոր կրօնը՝ Քրիստոնէութիւնը լաւ հասկալու համար, իր լեզուով գրաւոր պատգամի մը պէտք ունէր:

Աւա այս և նմանօրինակ պատճական կարդ մը պատճառներ իրարու հետ միացած՝ յառաջ թէրին Քրիստոնէութեան շուրջ այն հեղինակաւոր գրութիւնները, որոնցումով նորակազմ իկեղեցին կըցաւ պաշտէ իր գոյութեան իրաւունքը, ունենալով ամէնուտեղ նոյն ընթացքը և ուղղափառ դաւառնանքը: Սուրբն Պօղոս և Աւետարանագիր ներ իրենց ստեղծած ճոխ դրականութեամբ գնահատելի ծառայութիւններ մատուցին քրիստոնէական եկեղեցին՝ այս ուղղութեամբ: Սակայն պէտք է զօրաւոր կերպով չեշտի թէ ո՛չ թէ գիրքեր գրուելուն համար Քրիստոնէութիւնը յառաջ եկաւ, այլ՝ Քրիստոնէութիւնը յառաջ եկած ըլլալուն համար էր որ գիրքեր զրի տանուեցան:

Ինչո՞ւ Նոր Ուխտը մէկի փոխարէն չորս Աւետարան կը պարունակէ: Այս չորս Աւետարանները միենոյն տարրուն մէջ, միեւնոյն ընթերցողներուն և միենուն նպաստին կը համար չգրուեցան, որպէսզի կարելի

ըլլար զանոնք միացնել և փոխանակ չորսի՝ մէկ Աւետարան չինել անոնք տարրեր ժամանակական կողմէ, տարրեր ժամանակականու մէջ և տարրեր հասարակութիւններու պէտքերուն զոհացում տալու համար գրուեցան, երկրորդ գարուն մէջ: Տատիան թէեւ ուղիք այս չորսը միացնել և մէկ Աւետարանի վերացել, սակայն այլեւս շատ ուզ էր և մեծ ընդունելութիւն չդատաւ իր այդ ձեռնարկը:

Թէեւ աւետարանագիրները շատ էին թիւով, ինչպէս երրորդ Աւետարանին հեղինակ կ'ակնարկէ իր յառաջաբանին մէջ (Ղուկ. Ա. 1-4), բայց անոնց զրութիւններէն չորսը միան ընդունուած են մեր ներկայ Կանոնին մէջ, իբր ներշնչուած Աւետարանները: Մնացած պարականոն Աւետարաններէն ումանք կը կոչուին Աւետարան ըստ Գետրոսի, ըստ Յակոբոսի, ըստ Բառնարասի, ըստ Ֆիլիպպոսի, ըստ Նիկողեմոսի, ըստ Պիլատոսի, ըստ Հիւման Յովսէփի, ըստ Երկուստան Առաքելոց, ըստ Հցիկուտացւոց եւայլն: Կան նաևն Մանկական Աւետարանները, որոնցմէ նմանք հայերէնի եւս թրդանուած են և կու տան Յիսուսի մանկութեան պատճենթիւնները, Հրաշալիք գրուագրներով Համեմուած: Թովմասի վերագրուած Աւետարաններնց անոնցմէ մինչ է:

Երբ Նոր Ուխտը գրուեցաւ, ի՞նչ եղաւ արդիւնքը: Նոր Ուխտը նկատուեցաւ «Աստուծոյ Խօսքը», «Ս. Հոգիին մէկ պատճմք», «Որպէս Երկինքն ինձ զի՞ւք մը», Աստուծոյ ներշնչան ներքեւ գրուած: Հետեւարար անոր տմէն մէկ խօսքը Հոգեւոր պատճառ նկատուեցաւ և աստուծայայանութիւն համարուելով՝ մեծ հեղինակութիւն վայելեց:

Նոր Ուխտը՝ Զին Ուխտին ալ արժէքը աւելցուց և պաշտպան կանգնեցաւ անոր: Եւ այսպէս, Զին և Նոր Ուխտ միանալով իրարուն դարձած նկեղեցին նուիրական մատեանը, Աստուծաշալունչը: նկեղեցին ազանդաւորներուն պէտք ինքինք այս Աստուծաշալունչով պաշտպանեց երկար դարեր: Այսպէս, Նոր Ուխտը նկեղեցին որպէս պաշտպան գիրքը, Զինին տեղը գրաւեց և Հինէն տեղի գերազանց դիրք բանելով, սկսաւ յարգուիլ:

ԴՐ. Ա. ՍԱՐԱՋԵԱՆ
Ֆիւզնո, Գալիֆորնիա